

## Գ Ր Ա Ս Ե Ղ Ա Ն Ի Մ Ա Ր Դ Ը

Իր նուիրական յիշատակին առջև խոնարհած՝ սրտի պարտականութիւն կը զգամ որդիական յարգանայն առբեր հատուցանել իրեն՝ մեր Երջանկայիշատակ Հօր և Ս. Պատրիարքին, որ մահուան հարուածը կրեց իր գրասեղանին առջև :

Արգարև, իր բազմապիսի ձիրքերուն և արդիւնաշատ շնորհքներուն մէջէն զիս կ'առնէքնէ աւելի իր գրասեղանի մարդու արժանիքը, որ իր բարացուցականն եղաւ սկիզբէն մինչև վերջ՝ Բացարձակպէս ճշմարիտ է, թէ նա, զոր օրինակ, օժտուած էր խօսելու եզական շնորհքով, և ունկնդիրները գեղեցիկին, բարիին և ճշմարիտին հաղորդ ընծայելու արուեստին մէջ վարժապետաններու, թրիմեաններու, Իգլորիւններու և Դուրեաններու իբր արժանաւոր յալորդ՝ ո՛չ միայն երուսողէմի և Պաղեստինի մէջ, այլ թիւրքիայէն մինչև Եզիպտոս, Եւրոպայէն մինչև Հնդկաստան տիրարար արտարեքած իր սրտաուշ եւ խորիմաստ խօսքին թովուցութեամբ և ստուար ձայնին հետալուր շէտտերով մեայած էր զինք ունկնդրելու բախտին արժանացողները. սակայն նա կը մնայ առաւելաբար գրասեղանի մարդ :

Իր քարոզներն ու զանազան առիթներով խօսած ճառերը, կամ հայրական յորդորականները, որոնք յաճախագէպ և երկարաշունչ էին ընդհանրապէս, իր անմիջական ունկնդիրներու պարունակէն դուրս չէին կրնար ելլել — բացի Ս. Գերեզմանի առջէն սուրած Ս. Յարութեան իր պատգամէն՝ որ արձագանգեց աշխարհի չորս ծագերուն և որոնց արձագանքը, սակայն, պիտի անհետանայ ժամանակի և տեղուութեան մէջ : Միւս կողմէ, գրասեղանին վրայ երկնած ու արտադրած իր մտաւոր բազմապիսի և բեղուն գործերը, որոնք իր ժամանակն ու կորովը, հանգիստն ու հաճոյքը գրուած են, ուղղուած են հանրութեան ու զարբերուն և մատչելի են ամենուն : Ապազայ պատմիչը, որ անոր բամբ ձայնն ու վսեմօրէն խորիմաստ խօսքը թերեւս առանց լրած ըլլալու պիտի ուզէր զայն պատկերացնել

ճշմարտութեան սիրոյն միայն, իր պատմութեան կարեւորագոյն ատաղձը պիտի գտնէ ամբողջութեան մէջ այն երկերուն, որոնք անոր յամառ աշխատողի եւ վարպետի գրչէն ելած են. որովհետև, ինչպէս կ'ըսեն՝ «Verba volant, scripta manent» (խօսքը կը թռչէ, գիրը կը մնայ) :

Պէտք էր տեսնել զինք, այդ զրական վաստակաւորն, իր պարթև և հասակով, փառահեղ կազմով, հանճարեղ գլխով՝ իր սիրական զիրքերու մտերմութեան մէջ, ծռած իր գրասեղանին վրայ, ուր քաղաքացիական իրաւունքով կը մնար պարզունակ շըրջանակով մը եզերուած կենդանագիրն իր սիրական վարդապետին՝ Դուրեան Սրբազանին՝ որու մշտանորոգ Ժպիտին կը հանդիպէր երբ իր գլուխը պահիկ մը վերցնէր թարթափումներուն և գրական պատմութեան ներուն մէջէն : Այդ գրասեղանէն, իբրեւ Պուալոյի «métier» էն, ելաւ իր փորձ գրչի յղկուած և մեծապայելու յօդուածներն ու աստիճողող խմբագրականները, որոնք առկուած լեցուցին եօթը տարի շարունակ : Այդ գրասեղանին վրայ երկնեց ու յօրինեց իր վերջին երկերը — «Եղիշէ Պատրիարք Դուրեան», «Պողիտոս», և Յորիլիական Յուշարձանը : Հոն մարմին, թև ու թռիչք առին աշխարհի չորս ծագերէն իր հանճարեղ անձնատրութեան, Եկեղեցւոյ պաշտպանի և հեղինակաւոր անհատականութեան ու զիրքին եղած դիմումներուն պատասխանները, ինչպէս նաև իր իսկ ձեռներէցութեան արդիւնք եղող նամակները, որոնցմէ ստանձն տասնչորս հար հար հար ամէն օր : Հոն կը պատրաստէր երկոտասան սարկուազաց տուած իր աստուածաբանական, մատենագրական, կանոնագրական, կրօնից պատմութեան, ժամագրականութեան և գրարարի դասերը, զորս իր հմտութեան և փորձառութեան բովէն անցընելով՝ իբր մտքի և հոգիի հարստութիւն, աննախանձաբար կը բաշխէր իր սաներուն :

Գրասեղանին առջև տեսած ենք զինք ամէն անգամ որ կանչուած ենք հրահանգ կամ ուղղութիւն ստանալու : Գրասեղանին առջև տեսած են զայն ժողովականք, ուրկէ կը նախապահէր Ս. Աթոռոյ գործերը անօրինելու համար գումարուած ժողովներուն : Հոն գտած են զինք ամէն անոնք՝ որոնք — մերազնեայ կամ օտարազգի —

Երուսաղէմի Հայոց Աբրահամ Պատրիարքին յարգանք մատուցանելու եկած են ի հարկէ կամ ի կամաց: Ու գրասեղանին առջև գըտած է զինք մահն իսկ...:

Գարեբու իմաստութեան և վսեմ ճըշմարտութիւններու հաւատաւոր զինուոր, որ ինկաւ ի գլուխ իր պարտականութեան, պատնէշին վրայ, նման Մարաթոնի ճակատամարտի հերոսներէն Կիւնեթիբին՝ որ իր բռնած թշնամուցն նաւը թողուց այն ատեն միայն, երբ վերջապէս իր գլխուն ընդունեց մահացու հարուածը:

Մահը — և թող այս բացայայտ ըլլայ — զլիսուն ի ինող մահը միայն կրցաւ զայն հեռացնել իր գրասեղանէն, և այդ՝ միանգամ ընդմիշտ:

Ո՛հ, հոն էր նա, գրասեղանին առջև. զլիսուն եկած մահացու հարուածին հետեւանքով ալ չկրցաւ խօսիլ — թէ և կրնանք

մտկաբերել թէ ինչ կրնային ըլլալ իր վերջին պատգամն ու կտակը — միայն թէ ճիգ մը ըրաւ ելլելու, բայց չկրցաւ ելլել. ու ելլելու կրկնուած ճիգերու ընթացքին ինկաւ նա՞ զինք սիրողներու բազկաց մէջ, միշտ գրասեղանին առջև:

Ինկաւ մեծ-մարդը. ինկաւ մեծ-Պատրիարքը. և Անկաւ պատկն ի գլխոց մերոց, վա՛յ մեզ, վա՛յ մեզ: Սակայն մեր թագն ու պատկն ինկաւ ի գլուխ իր պարտականութեան, գրասեղանին առջև, սոսկալի մահով մը որ զայն աւելի ևս զեղեցկացուց և որուն իրաւունք տուաւ ըսելու. «Զբարւոք պատերազմն պատերազմեցայ, զընթացսն կատարեցի, զհաւատսն պահեցի, Այսուհետև կայ մեայ ինձ արգարութեան պատկն»:

16-2-1939

ՇԱԽԱՐԾ ՎԱՐԴԱՊԵՏ

## Խ Ռ Ո Վ Ք Ի Գ Ի Շ Ե Ր

(Ամեն Մերգազն Պատրիարք Զոր մանուան առթիւ)

Զանակ զանակ կ'արձակէր ցայգը արցունք մը վհաս Սաւառա սալով արտերուն, սուր՝ ինչպէս խայթ մը մանուան. Կ'ըլլար իմ միտքը յոգնած սարածք մը լերկ, անապաս, Ուր սես թեւեր կեռտէին դազադին, բեմն ու դամբան:

Կը սեղմուէր իմ հոգին սազնապներէ անծանօթ, Լարեմն որոնց կը ճիւսեն զիս սեմեակիս պատերուն: Դեմքին կուգար ժպիտս իր, պահ մը նակսին՝ կենիւ փոթ, Ու կը նայէր թրթռագին ինչպէս կ'ընէ մերթ ուրուն:

Հա՛յր սրբազան, յիշատակդ ինչպէս արձան մը ոսկի Կը կամարուի հոգիիս վերեւ գերդ ջան մ'աղաւմանդ Ու ամէն ժամ ու բոլոր առջեմ անոր ես ծուցկի Պիտի մնամ ես բուրվառ խունկին արտիդ անարաս:

Սպիացած բիլ երազն գիտերին մէջ արդ սարսամ Կը նրազէ սրտագին լարեով ողբը մերին, Լուսինն սրկին մը հեռուն, կը նայէր վար մեր վրեան, Ուրկէ կ'առնէր սկիզբն իր, մեր ալ ճամբան բոլորին:

16 Փետրուար, 1939

ՎԱՐԴԱՊԵՏ ՍՐԿ. ՏԷՐՈՒՆԵԱՆ